

մանադրութիւնը չհռչակած , վանի ծանօթ դէպքը պատահեցաւ, որ Ահմէտ Րիզայի թումալից մէկ յօդածով ողջունեցաւ, իր ֆրանսերէն « Մէշվէրէթ » թերթուկին մէջ :

Փարիզի Հ. Յ. Դաշնակցութեան Մարմնի երկու անդամներ՝ Ժընեւէն եկած հրահանգի մը համաձայն՝ ներկայացանք « Մէշվէրէթ »-ի խմբագրատունը եւ Ահմէտ Րիզայէ հաշիւ պահանջեցինք իր գրածի մասին : Նա՛ փոխանակ չբերանալու՝ մեզի յայտարարեց, բառ առ բառ. « Եթէ հայերը իրենց դատարանի գործունէութիւնը չը դադրեցնեն, շատ դէժ կըլլայ իրենց համար »: (Ինձ հետ միասին գացող ընկերը դեռ ողջ է, եւ Փարիզ կը գտնուի կրնայ այս մասին վկայել, եւ ըսել, թէ ո՛րքան զգաւնք զգացինք Ա. Րիզայէն) :

Այս դէպքերէն ետք՝ մեր միացեալ ժողովներէն մէկուն մէջ Պէհաւտտին Շաֆիր մեզմէ ուզեց իմանալ, թէ մենք (Հ. Յ. Դ. թ) ի՞նչպէս կը պատրաստենք ձեռքի ուսմբեր : Մեր պատասխանն եղաւ. — Չենք գիտեր : Բայց այս խնդիրն անմիջապէս ներկայացուցինք Ժընեւ, մեր Արեւմտեան Բիւրոյին, զգուշացնելով մեր ընկերները :

Սահմանադրութեան հռչակումէն ետք՝ Երիտ. Թիւրքերու ազգայնամով եւ համօսմանցիական տարրը, այն է « Իթթիհատ վէ Թէրաֆֆը » կուսակցութիւնը, Ատանայի ջարդով իր գոյնը բոլորովին դուրս տուա :

Ա.Ջ.ՆԱՆ

ԵՐՈՒՍԱՂԷՄԻ ՏՊԱՐԱՆԻ

ՀԱՐԻԻՐԱՄԵԱԿԸ

Անցեալ տարի լրացաւ Երուսաղէմի տպարանի հարիւրամեակը : « Սիռն » ամսագրի նոյեմբերի բացառիկ համարում տրւած է տպարանի պատմութիւնը, որից քաղում ենք հետեւեալ տեղեկութիւնները :

Երուսաղէմի տպարանը սկսել է գործել 1833թ. յունւարին, երբ լոյս է տեսել 16 էջից բաղկացած առաջին գրքոյկը « *Տեւրակ Աղօթմատոյց* » անունով : Տպարանի նախածեռնողն ու հիմնադիրը եղել է Զաֆարիա պատրիարք Տէր — Պետրոսեանը՝ Տարօնի Կոբ գիւղից : Առաջին վիմագրական մամուլը նւիրել է Ակնցի Մահտեսի Ալիֆսան Եղիազարեանը :

Իր գոյութեան հարիւր տարւայ ընթացքին տպարանը ունեցել է վերելքի եւ անկման շրջաններ : Առանձնապէս փայլուն է եղել Նսայի պատրիարքի շրջանը, երբ 10 տարում տպւել է 117 գիրք : Համաշխարհային պատերազմի տարիներին, ինչպէս բովանդակ քրքահայ կեանքը, Երուսաղէմի տպարանն էլ կանգ առաւ եւ վերաբացւեց միայն 1925թ. մայիսին : Այսօր Երուսաղէմի տպարանը ունի մօտ 80 տեսակ տառեր, մեծ մասը հայերէն, այլ եւ լատինական, արաբական, յունական եւ եբրայական տառեր : Ունի 29 տեսակ մայր տառեր : Տպարանը օժտւած է ընտիր մեքենաներով՝ արագատիպ մամուլ, ծայող ու կազմող մեքենաներ, բոլորն էլ ելեկտրաշարժ : Բացի սեփական գործե-

րից, տպարանը ընդունում է պատւէրներ եւ դրսից:

Հարիւր տարւայ ընթացքին Երուսաղէմի տպարանից լոյս է տեսել 390 անուն գիրք՝ մէջը հաշւելով եւ 57 տարւայ օրացոյցները: Այդ 390 գրքի խոշոր մասը պարունակում է կրօնաբարոյական նիւթ, բայց կարելի էր տեղ են գրաւում եւ գրական-բանասիրական-պատմական հրատարակութիւնները: Այս վերջինների շարքին մասնաւորապէս արժէքաւոր են Եղիշէ պատմագրի, Յովհաննէս Կաթուղիկոս Մանդակունու, Վրթանէս Քերթոզի, Անանիա վարդ. Շիրակացու, Յովհաննէս Կաթուղ. պատմաբանի, Գրիգոր Նարեկացու, Ներսէս Շնորհալու, Ներսէս Լամբրոնացու, Մատթէոս Ուռհայեցու հատորները, ինչպէս նաեւ Աստ. Եպ. Տէր-Յովհաննէսեանի երկհատոր «Ժամանակագրական Պատմութիւն Ս. Երու-

սաղէմի»ն, «Զայնքաղ Շարական»ը, «Հին եւ Նոր Կտակարանաց Համաբարբառ»ը եւ այլն: Պատերազմից յետոյ, լոյս տեսան *Օրմանեանի* «Ազգապատում»ի երրորդ մասը, «Դուրեան Մատենադարան»ի շարքը, *Գար. Արք. Յովսէփեանի* «Մխիթար Այրիվանեցի»ն, *Նարեկի* աշխարհաբառ քարգմանութիւնը եւ այլն:

Իր նիւթական հնարաւորութիւններով Երուսաղէմի տպարանը կարող էր, անկասկած, շատ անելի հարուստ գործունէութիւն ունենալ, բայց եթէ չի ունեցել, կատարածն էլ չպէտք է համարել զանցանելի գործ հայ մշակոյթի զարգացման բնագաւառում: Յուսամք, այսուհետեւ, նա անելի կը մօտենայ կեանքի պահանջներին եւ անելի արդիւնաւէտ գործունէութիւն ցոյց կը տայ: Երեւոյթները յուսալից են այդ տեսակէտից:

